

# ԾԱՀԻԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՃԱԲԱԹԱՁԵՐՈՅ

ՏՀՈՅՑ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ

Ա. Շրջան, թիւ 27

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Առաջին վեցամսեան	ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ
Մեր գրական մրցումը	»
Խճր եւ սցրուկը	ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ
Երանի՛ ողբամածերուն	ՏԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ
Ծաղիկները (Ա. մրցանակ տահած)	Յ. ԳՈՒԷՏՈՒՐԱԶԵԱՆ
Մայր եւ աղջիկ	ԼԱՄԲԵՆԵ
Փիդր եւ իր որսը (պատկերով)	ՆՈՒՐՀԱՆ Ո. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ
Դպրոցականներու բաժին	Հանելուկ, Հաւուական հարցում, եւլն.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԽՍՈՑ ԵՒ ԳՈՒՍՈՆԵՐԸ ՀՈ.ՄԸ.Ր

Տարեկան 30 դրուչ : Վեցամսեայ բաժնեգին չկայ :

Ա.ՐՏՍ.ՍՍ.ՀՄԸ.Ն.Ի ՀՈ.ՄԸ.Ր Տարեկան 7 քրանք :

ԲԱՑԱՐՉԱԿԱԳԻԾ ԿԱՆԵԽԻԿ

Բաժնեգինները կարելի է դրկել 0օմ. մանտաքոսթով, փոխ՝ գրով,

եւ կամ դրոշմաթուղթով (20 հատը 20 դրուչի հաշուով) :

Մանուցման, բաժնորդագրութեան եւ թերթին վերաբերող

միջն կարգի գործառնութեանց համար զիմել մի՛ միայն

Ս. Ա. Գ. Ա. Ե. Ա. Ն. Ի.

{ زاغيك غنّهسي } در عاليه ده غلطهده قورشونلى خاىنده نومرو ۷

«ԾԱՀԻԿ» ՀԱՆԴԵՍ

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրշունլու խան, թիւ 7

REVUE "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Գին 20 փարա

Տպագրութիւն ՍԱԳԱՆԵԱՆ, Կայքա

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,  
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ  
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-  
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ  
տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ զիտէ թէ:

## Ս Ի Ն Կ Ե Բ

Հայրայրիջ ԿՈՅՍ. ՊԱԼԱՏԱՆ - The Singer Manufacturing Co  
մեքենան լաւագոյնն է. ոոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատունը եւ զիւրագործածելին ըլլալուն՝ բո-  
վանդակ աչխարհի մէջ ամէն ոք Սինկերի մեքենանելը կը գնէ:

Ձեռքի, ոսրի, ու ոորի եւ ձեռքի միանգամայն

մեքենանել կը զսմուին :

ՍԻՆԿԵՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան  
փանականց մէկ:

ԹԵՐՍ.	{ 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, թ. 343 և 343 կրկին. 2. Մեծ փողոց, Կալաթա Մէրայի Լիոէին դէմ.
ԿԱԼԱԹԱ.	{ 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւը. 2. Քարաքէօյ, Թրամիէլին կայարանին դէմ.
ՊՈԼԱ	{ 1. Առաջան Համամ, թ. 2 2. Առաջան Պէյալիտ, Թրամիէլին կայարանին դէմ, թ. 13
ՍԿՐԻՏԱՐ	Չարչը Պօյու, թ. 120.

## ՇԱԲԱԹԱԿԱՆ ՍԱՍՍԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնների ձերի.

Կատարեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոյոր քաղաքներուն մեջ:  
Սինկերի Ընկերութեան կեցր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ՝  
Փողոց, թ. 343 և 343 կրկին, Սարդիս Պէյ, Տիւդողլուի տունը:

## ԱՐԵՒԵԼՔ ՕՐԱԹԵՐՄ ազգային, գրական եւ ժաղավական,

— թագավարդագրութիւն՝ տարեկան կ. Պոլսոյ

համար 80 դր., ճամսեայ 45 դր., գաւառներու համար 108 դր.:  
ճամսեայ 60 դր. և օպար երկիրներու համար 35 ֆր. ճամսեայ 20 ֆր. :  
Զեռքէ վաճառում՝ տար փարա: Խնամեալ բովանդակութիւն, ըն-  
տիր յօդուածներ, թարմ լուրեր ու նորագոյն տեղեկութիւններ:   
ԱՐԵՒԵԼՔ, իր վերակազմուած խմբագրութեամբ և իր կարող աշ-  
խատակիցներով, առաջնակարգ տեղ մը կը գրաւէ տեղական հայ  
մամուլին մէջ, օր աւուր աւելի՛ հրապութիչ զառնալով՝ նորանոր  
բարուգու մներու չնորհիւ զորս ներմուծած է թերթին մէջ: Նիւ-  
թերու ճոխ պէսսիսութիւն մը կը կաղմին իր մասնագիտական  
յօդուածները, եկեղեցական, կրօնական, տնտեսական-սեղանա-  
ւորական, երկրագործական ևայլն, բաց ի գրական ու բանասի-  
րական գրուածքներէ, օրուան տեսութիւններէ: ԱՐԵՒԵԼՔի վե-  
րաբերեալ ամէն գրութիւն և բաժանորդագին պէտք է ուղղել  
Տէր և Տնօրէն Գարեգին էֆ. Պօյանեանի հասցէին, Ղալաթիա,  
Մահմուտիյէ ծատաէսի ուր կը գտնուին թերթին՝ տպարանն ու  
խմբագրատունը:

# ԾԱՇԻԿ

Տեղական Առ Առ Առ Առ Առ

Խմբագիր Յակով Տէր Յակովիս

(698) Ի. ՏԱՐԻ — ԹԻՒ 27

15 ՆՈՅԵՄԲՐԻ 1907

## ԱՐԱԶԻՆ ՎԵՑԱՄՍԵԱՆ

Ծաղիկ իրը մանկանց և դպրոցականներու շարաթաթերթ իր հրատարակութեան առաջին վեցամսեան աւարտեց անցած թիւով, և այս թիւով կը մտնէ երկրորդ կիսամետակին մէջ :

Երկար շրջան մը չէ այս՝ օրուն վրայ ծանրանանք: Բայց թերթի մը անդրանիկ հանդրուանն է առաջին վեցամսեան, ուրկէ անդին աւելի ապահով քայլերով առաջ կ'երթայ ան:

Բան մը չենք ուզեր խօսիլ մեր այս ձեռնարկին կարեւորութիւնը շեշտելու համար. սա համոզումը միայն կ'առաջնորդէ մեզի թէ զգացուած պակաս մըն է զոր կ'աշխատինք լեցնել կարելի եղած չափով, և մեր այս գործին մէջ բարոյական պարտաւորութիւններ կը քաջալերեն մեզի:

Մանկանց թերթի մը հրատարակութիւնը վերջին տարիներս Պոլսահայ մամուլին հարցերէն մէկը եղած էր, և ուրախ ենք որ Ծաղիկ այդ պաշտօնին կոչուելէն ի վեր, համակրութիւնը անպահապահ եղաւ իր շուրջը, թէ՛ դրողներու և թէ՛ կարդացողներու կողմէ:

Այս առթիւ Ծաղիկի Տնօրէնութիւնը պարտք կ'զգայ յայտատարարելու թէ թերթին յարատեւութիւնը բացարձակապէս ապահովուած է, և քանի՛ առաջանայ իր դիրքը մեր մանկութեան դպրոցականութեան մէջ, այս ապահ աւելի հոգ պիտի տարուի աւելի տիպար վիճակի մը հասցնելու թերթը:

Մեր այս առաջին հանդրուանին առջև, չնորհակալութեան պարտքեր ունինք բոլոր մեր համակիրներուն ու բարեկամներուն, ինչպէս նաև մեր ամէն աշխատակիցներուն հանդէպ, մասնաւորաբար սիրուած ու յարգուած բանաստեղծին՝ Աղեքսանդր էֆ. Փանոսեանի, որ իր աղնիւ և անձնուէր մասնակցութիւնովը՝ համելի վայելք մը կ'ընծայէ միշտ մեր գեռատի ընթերցողներուն:

Չնորհապարտ ենք նաև Մանզումեի ու Արեւելի որոնք իրենց սիւնակները տրամադրելի կ'ընեն աղնուաբար՝ քաջալերելու համար մեր այս գրական համեստ ձեռնարկը:

## ՄԵՐ ԳՐԱՎԱՆ ՄՐՑՈՒՄԻՆ ԱՐԴԻՒԽՆՔԸ

ԾԱՇԽԻԿ իր սեպտեմբեր 20ի 19րդ . թիւին մէջ հրատարակած  
էր պատկեր մը և առաջարկած էր անոր վրայ շարադրութիւն մը  
գրել :

Այս գրական մրցումին պայմանաժամը աւարտեցաւ նոյեմբեր  
1ին , և հասած բոլոր ձեռագիրները բաղդատական քննութեան մը  
դրուեցան :

Ահաւասիկ մրցումի մասնակցողներուն ցանկը , վերնագիրնե-  
րու սկզբնատառերուն կարգով . —

Անմեղ զրօսանի . — ՀԱՅԿ ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ 13 տարեկան ,  
Մայր Վարժարանի միջին առաջին դասարանէն :

Դոհարին նուէր . — ՄԻՀՐԱՆ ՄԵՏԱԲՍԵԱՆ , 14 տարեկան ,  
Մարզուանի ազգային վարժարանին Դ . դասարանէն :

Երախտագիտուրին . — ԵԴՈՒՅՐԴ ՏԷՕՔՄԵՃԵԱՆ , 14 տարե-  
կան , Դապրգիւղի Արաման վարժարանին բարձրագոյն Բ . կարգէն :

Երկու չինադ աղջիկները . — ԱՍՍ.ՏՈՒՐ Մ . ԽՏՐԵԱՆ , 14  
տարեկան , Կեսարիոյ Մունճուսունի Մծրինեան վարժարանին Զ .  
դասարանէն :

Զոյգ մը զեղուհիները . — ԶԱՔԵՈՍ Յ . ԱՅՎԱՏԵԱՆ , 14  
տարեկան . Կեսարիոյ Մունճուսունի այս տարուան շրջանաւարտ-  
ներէն :

Ծաղիկները . — ՅԱԿՈԲՈՍ ԳՈՒՆՏՈՒՐԱՃԵԱՆ , 12 տարեկան ,  
Սկիւտարի հայ-բողոքական նախակրթարանէն :

Մայրիկին տօնախմբութիւնը . — ՀԱՅԿՈՒՀՀ ՏԻԼՍԻԶԵԱՆ , 12  
տարեկան , Մագրիգիւղի Տատեան վարժարանէն :

×

Շարադրութեան մը մէջ բնական է որ առաջին անգամ նկատի  
կ'առնուին քերականական ճշդութիւնը և տառասխալները կրնանք  
ըսել թէ պատասխաններուն ամէնքն ալ այդ տեսակէտով մեծ  
պակամներ չունէին :

Երկրորդ անգամ նկատի առնուելիքը՝ պատկերին վրայ նիւթի  
մը գիւտն էր : Այս մասին ալ գրեթէ նման եղած են ընդհանրա-  
պէս : Երկու քոյրեր փունջ կը կապեն , նուէր տալու կամ մայրի-  
կին , կամ հայրիկին և կամ զրօսանքի համար : Երկար և զուտ  
նկարագրականներ գրած էին Միհրան Մետաքսեան , Զաքէոս Այ-  
վատեան , Եղուարդ Տէօքմէնեան : Առաջին երկուքը մանսաւանդ-  
խիստ մանրամասնութեանց մտած էին , երեւակայական դարձուածք-

Ներով։ Ասիկա գնահատելի է թէև, սակայն իրենց մէջ միտքի յայտնի ճիգ մը կայ, ինչ որ յանձնարարելի բան մը չէ սկսնակներուն համար։ Պատիկները պէտք է կրցածնուն չափ անկեղծ և պարզ ըլլանց իրենց գրածներուն մէջ, հոգ տանելով որ իրենց ըսածները իրենց տարիքին համապատասխան և նոր բաներ մը ըլլան։

Անկեղծութեան և պարզութեան մասին յաջողածներն էին Հայկուհի Տիլսիզեան, Ասատուր Խտրեան և Հայկ Պարտիզպանեան։ Ասոնցմէ Խտրեան իր տարիքին համաձայն նոր շունչ մը կրցած էր տալ։ Մտածումներու դիւտ մը ունէր նաև Յակորոս Գունտուրածեանի գրածը՝ որ պատկերին նիւթը չօշափելէ աւելի՝ ծաղիկներու վրայ խորհրդածութիւն մըն է, և չնորհաւորելի է՝ եթէ խոկապէս իր մտքին ծնունդն է։

Մանրամասն բաղդատութիւններէ ետք, հետեւեալ կերպով բաժնուեցան մրցանակները, որոնք են մէկ տարուան, վեց ամսուան և երեք ամսուան Ծաղիկ, քանի որ արժանացողն'որը բաժանորդ չեն մեզի։

ԱՌԱՋԻՆ. — Ծաղիկները՝ գրուած Յակորոս Գունտուրածեանէ, (Սկիւտարի բողոքական նախակրթարանէն)։

ԵՐԿՐՈՐԴ. — Երկու չմնադ աղջիկները՝ գրուած Ասատուր Մ. Խտրեանէ, (Մունծուսունի վարժարանէն)։

ԵՐՐՈՐԴ. — Մայրիկին տօնախմբութիւնը՝ գրուած Հայկուհի Տիլսիզեանէ, (Մազրիգիւղի Աղգ. վարժարանէն)։

Ասոնցմէ առաջինը կը հրատարակենք այսօր։ Միւս երկուքը ինչպէս նաև ուրիշ մէկ երկուքէն ալ հատուածներ պիտի հրատարակենք յաջորդով։

Մեզի հասած գրութիւններուն մէջ շատերը անհամապատասխան գտանք գրողներուն տարիքին և ուսման աստիճանին սակայն բնական է թէ չպիտի կրնայինք իրողութիւնը ճշգել. մանաւանդ որ ամէնուն տակը իրենց վարժարաններուն տնօրինները կամ ուսուցիչները վկայած էին թէ ուսանողին հարազատ արտադրութիւնն է ներկայացուածը։ Հետեւարար չենք ուզեր կասկածի տակ ճգել այդ զաստիարակներուն ուղղամտութիւնը։

Մոտաւորապէս գրական նոր մրցում մը պիտի բանանք։





## ԾԱՂԻԿՆԵՐԸ

(Առաջին մ'րգանակը ստացած)

**Պ**ԱՏԿԵՐՐՈՒ ժպող Մայիսին մէջ ժպուն աղջիկներ կը ներկայացնէ, որոնք ծաղիկներ կը փնջեն. պատշգամին մէջ ուրկէ կը դիտեն այս երկու օրիորդները, ծաղիկներ պէտք է որ գըտնուին որոնցմէ պատկներ պիտի շինեն:

Մաղիկներուն մէջ կան ո հանք որոնք անշուք կը մնան: Բայց պատշգամին մէջ դիզուած ծաղիկներուն մէջ կան ալ անանիներ որոնք նախանձելի կեանքով մը պիտի ժպտին և որոնք գուրուգուրանքներով պիտի փնջուին այդ սիրուն օրիորդներուն կողմէ. ու մ'չո իրենց ցօղունին մէջ պիտի զգան հողին տաք կենացանութեան շրջագայութիւնը, ջուրի թացութենէ մը միշտ թարմ պիտի մնան որ չես դիտեր համբոյրներէ թէ արցունքներէ անոնց վրայ կը ծորի:

Ծաղիկները ծնող ամիսը Մայիսն է: Թոչունները գարունին տաք երկիրներէ կը վերադառնան ծաղիկներու անուշ բուրումէն գինովնալու համար, ինչպէս գինեմոլները որոնք պատեհութիւն մը գտածնուն պէս՝ օղիի սրուակին փրփուրներուն գինովութեան անձնատուր կ'ըլլամն:

Առուակները լեռներէն դաշտագետնին մարգերուն մէջ կ'իջնեն ծաղիկներու անուշ բուրումը վայելելու տենչանքովը, ու մանուկներու նման անոնց շուրջը կը թափառին մացառէ մացառ:

Անուշ զեփիւոն իսկ, երբ ծաղիկներուն քովէն կ'անցնի կը

մեղկանայ անոնց քաղցր հոտովը և հոն վայրկեան մը կը տնտը-  
նայ ծաղիկները քիչ մը վայելելու համար :

Արեւը որ շատ բաներէ չախորժիր, երբ մայիսին ծաղիկները  
կը տեսնայ, զանոնք այնքան վայելել կը ցանկայ և անոնցմով ա'յն-  
քան զբաղած կ'ըլլայ այդ ծաղիկներու ամիսին մէջ որ իր մարը  
մտնելը օրէ որ կ'ուշացնէ. այս է պատճառը որ օրերը կ'սկսին եր-  
կարիլ այդ ծաղիկներու ամիսին՝ Մայիսին մէջ :

ՅԱԿՈԲՈՍ ԳՈՒՆՏՈՒՐԱՃԵԱՆ

Կը վկայեմ թէ այս զրութիւնը 12 տարեկան Յակոբոս Գունտուրաճեանի հարա-  
զատ չանքին արդիւնքն է:

ՕՐ. Ն. ԳԼՈՐԴԳԵԱՆ

ՌԱՍՈՎԾՈՒԹԻՒՆ ՀԱՅ-ԱԼԵՏԱՐԱՆԱԿԱՆԱՅ ՅԱԽԱ-  
ԿՈՐՔԱՐԱՑԻՅԻ, ՍԿԻՒՏԱՐ

## ԻԺՆ ՈՒ ՏԶՐՈՒԿԸ

ԻԺԸ ՄՊՐՈՒԿԻՆ Կ'ԷՍԷՐ ԱՆցեալ օր.  
—«Յո՛յրիկ, երկուքս ալ ունինք խայթ հատու,  
«Ա.յլ գիտե՞ս արդեօք, պատճառն ի՞նչ է որ  
«Ես կը հալածուիմ, կը փնտըռուիս դու»:  
Յարեց միւսը—«Պատճառն այն է պարզապէս,  
«Որ ես կը բուժեմ, մինչ կ'սպաննես դու»:

Ա. ՊԱՅՅԻ

ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

## «Ն Ո Ր Տ Ա Ղ Ե Ր »

Ստացանք երիտասարդ բանաստեղծ Միսաք Մեծարենցի Նոր  
Տաղերը, շքեղ հաւաքածոյ մը անտիպ բանաստեղծութիւններու :  
Անոնք որ արդէն ասկից առաջ կարդացած են Ծիածանը վայելած  
են այն փափուկ և զմայլելի արուեստը, որով Մեծարենց այսօր  
պատուարեր տեղ մը գրաւած է մեր նոր գրականութեան մէջ :  
Երիտասարդ քերթողին այս նոր գործն ալ արժանի է ամէն քա-  
ջալերութեան և յանձնարարելի ամէն անոնց որոնք գրական ճըշ-  
մարիտ վայելքներ կը փնտուեն : Գինն է 5 դրուշ : Կեդրոնատեղի  
Պոլիս, Չաքմաքճըլար, Գլլըճճեան Գրատուն :

## «ԵՐԱՆԻ ՈՂՈՐՄԱԾՆԵՐՈՒՆ»

—•—

ԱՍԱՐԱՆԲ լուռ էր, աշակերտները մտամիով և ուշադիր։  
Լեռան թարողին գեղեցկագոյն հատուածին հասած էինք։  
Դիմած Յիսուսին յաւիտենական խօսքը, «Երանի ողորմածներուն»ը բացատրեցի։ Անմիջապէս ետքը աւելցնելով թէ Ողորմու, թիւնը չըթունքի թոթովլանք պէտք չէ մնայ, այլ պէտք է ըլլաւ արժին խօսիը, արժին զործը։ Թշուառութեան հետեւեալ իրական պատկերը գծեցի։

Երբեմն քարեկեցիկ և ուրիշներու օդնող ընտանիք մը առևս տրական տագնապի հետեւանքով չքաւորութեան կը մատնուի, և երբ օրական ապրուստը հայթայթել կը մտածէ, յանկարծ անողոք հրդեհը մոխիր կը դարձնէ նաև տունն ու ամբողջ կարասիները: Այժմ այդ ընտանիքը անկողին ու վերմակ մը իսկ չունի վերահսկութանիքը անկողին ու վերմակ մը իսկ չունի վերահսկութանիքը:

Արդ , հարցնեմ ձեզի , կը ուսա՞նք անտարբեր կենալ այդ դժու  
բախտ ընտանիքին հանդէպ , երբ մեր պաշտելի Տիրոջ , Սիրեցիալ  
Յիսուսին մարդասիրութեան մեծ օրինակը կայ ու կը մնայ միշտ  
մեր աչքին առջեւ :

Աշակերտները սրտով վրդովեցան, գթացին և ուղեցին օդ։ Նել, անոնց աղնուական զգացումը արդիւնքի կը փոխուէր։

Հիացայ անկեղծ գթութեան այս սքանչելի արտայատութեանը վրայ . գիտեմ թէ Յիսուս երկինքէն կ'օրհնէր զիրենք այդ. միջոցին :

Դասախոսութեան այս պահը պիտի չմոռնամ երբեք :

Ահ, չմոռցուելիք վայրկեանները ո՞րքան քաղցր են. իցիւ  
թէ մեր կեանքին մէջ այդ վայրկեաններէն ունենայինք շատ ու  
շատ. իցիւ թէ Բարութեան անհուն ճառագայթը, Ողորմութեան  
արեւը միշտ շողար մեր սրտերուն խորը:

Հո՛ս, զգայուն աշակերտներու դիմաց տեղը է՝ դարձեալ կրկնելու. «Երանի՛ ողորմածներուն . . .»:

ՏԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ

### ԿԱՐԴԱԼ ԳԻՏՑՈՂ ՏՂԱՆ

Լեւոն կարդալ գիտէ, անոր համար որ աշմէն օր դպրոց կ'երթայ և հոգ կը տանի գաւսերուն։ Հիմայ շատ ուրախ է Լեւոն, որովհետեւ պատկերազարդ աղուոր գիրք մը կը կարդայ։

Իր հայրիկը և մայրիկը այնքան ուրախ են իրենց զաւկին առաջդիմութենէն օր միշտ պատկերազարդ գիրքեր նուէր կուտան անոր։

Երեւակայեցէք թէ Լեւոն ո՞րչափ երջանիկ է կարդալ սովորելուն համար։

Անոր պէս պէտք է ընէք գուք ալ պզտիկ ներ, և պէտք է սիրով փարիք ձեր դասերուն։


### ԿԱՐԴԱԼ ԶԳԻՏՑՈՂ ՏՂԱՆ

Վահան՝ Լեւոնէն մեծ է, բայց կարդալ ը գիտեր։

Ամէն օր ճամբայ կ'ելլէ դպրոց երթալու համար, բայց կը խաղայ կը խաղայ և դասին ուշ կը մնայ։ Ծոյլ է, շատախօս և բնաւ ուշադիր չէ վարժապետին խօսքերուն։


Կը կարծէք որ երջանիկ է Ո՛չ Վարժապետը միշտ կը պատժէ զայն. խել երբ տուն երթայ ծնողը կը յանդիմանեն զայն։ Դասարանին յետինն է, և միշտ ծաղր ու ծանակ կ'ըլլայ։

Վահան դժբաղդ է. բայց դեռ կրնայ սրբագրել իր պակասութիւնները։



ԱԵԽԱՊԱՆԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱԲԱԴԱՅՆ

## Ի՞ՆՉՊԻՍ Կ'ՈՐՍԱՆ ՓԻՂԸ



**Փ**իղ, տեսած էք: Զեմ կարծեր: Ահա պատկերը այդ հսկային որ կենդանիներուն ամէնէն մեծը և ամէնէն զօրաւորն է: Գոյնը սեւ կամ թուխ կ'ըլլայ, ոտքերը սիւներու կը նմանին, փոքր լուսաւոր աչքեր ունի, լայն ու խիստ երկայն ականջներ, երկու խոշոր ժանիքներ մարդու թեւի չափ հաստ, որոնք թանկագին են, և քիթ մը՝ զոր պատիճ կը կոչեն: Պատիճը վիզին վրայ այն է, ինչ որ է մեր ձեռքը մեզի համար: Անոլ մօրմէն ծիծ կը ծծէ, մնունդ կը հաւաքէ, աշխատութիւններ կը կատարէ, կը կուռի, կը սիրէ. նոյնիսկ կրնայ իր պատիճովը կապեր կատպել ու քակել և դուռներ բանալ ու գոցել: Իր ուտելիքն է ոստ, տերև, պտուղ, ցորեն, բրինձ. միս չուտեր: Կ'ապրի մինչեւ 150—200 տարի: Ամէնէն աւելի շատ Ասիայի և Աֆրիկէի մէջ կան այս կենդանիներէն, որոնք խիստ հետաքրքրական վարք ու բարքեր ունին: Շատ օգտակար կենդանի մըն է և Հնդկաստանի մէջ զայն կը գործածեն փոխադրութեանց և ուրիշ աշխատութեանց համար: Ի՞նչպէս կը բռնին այս զօրաւոր ու հսկայ կենդանին: Փիղը

հեզ, հանդարտաբարոյ կենդանի մըն է, սակայն երբ բարկանայ, ա՛լ ոչ մէկ բանի կը խնայէ. կարելի չըլլար զայն հանդարտեցնել: Այս պատճառով, բանութիւնով կամ զէնքով չեն որսար զայն: Թակարդով կամ խաբերայութեամբ կը բռնեն զայն, կը վարժեցնեն, և գործի կը մղեն: Փիղի որսորդութիւնը փափուկ ու վըտանդաւոր բան մըն է: Անտառներու խիտ տերեւներուն մէջ ծուղակ կը լարեն, և ետքը, ճարտարութեամբ հոն կը մղեն կենդանիները: Փիղերը խորա մանկ կ'ըլլան: Իրենցմէ ծերերը կը հասկընան խաղը, կը ծանուցանեն միւսներուն և ահա ամէնքը մէկ կը հ'ուանան, իրենց պատիճին տակէն ժամուկով: Սակայն, երբեմն ալ անփորձ նորահասներ որոնք յանդուզն ու անհնազանդ կ'ըլլան, կ'երթան իրենց ոտքովը ծուղակը իյնալու: Որսացողները փիղերը թակարդը ձգելու համար, արդէն վարժուած իրենց փիղերը, մասնաւնդ էգերը կը ձգեն: անոնք խումբերու մէջ կը մանեն, ամէնէն պատուական երիտասարդներուն սիրտը կը գրաւեն, և կը բերեն այն տեղերը՝ ուր կ'սպասէ ծուղակը: Ասանկ անպարկեշտ խաղեր ալ կը կատարեն փիղերը իրենց ընկերակիցները որսալ տալու համար: Երբ մէյմը ծուղակը կը ձգեն, անկից ետք իրենց պատիճին լեզուովը կը համոզեն զանոնք որ տիրոջը հնազանդութեան և հանդարտութեան վարժուին: Հակառակ իրենց կիրքին ու արձակ կեանք վարելէ զրկուելու բարկութեան, կամաց կամաց կը համակերպին՝ զիրենք խարող ընկերակիցներուն, և այսպէս որսացողը ինք ալ կամաց կամաց կ'աշխատի հաճելի ըլլալ այս գազաններուն, և փափկութեամբ անոնց սիրտը կը մեղմէ ու իրեն կը վարժեցնէ: Այս նորավարժութեան ժամանակը շատ վտանգաւոր է. պղտիկ անհաճոյ ընթացք մը և ահա փիղը իր պատիճին մէջ կը խեղդէ մարդը: Նոյնիսկ կան որ չեն զիջանիր ո և է խրատի, խնամքի ու շողոքորթութեան, միշտ բարկացու են, և երբ անօթութեան կամ ծեծի ենթարկուին, այն ատեն բոլորովին կը կատղին և այլս կարելի չըլլար բնաւ զանոնք վարժեցնել:

Փիղը շատ ճարտարագործ և շատ ալ խելացի կենդանի մըն է: Իր մասին բաղմաթիւ պատմութիւններ կան: որոնցմէ պիտի պատմենք երբեմն երբեմն:

# ՄԱՅՐ ՈՒ ԱՂՋԻԿ

(Ա. Ա. Մ. Ը Ն Է. Է. Յ. )

**Զ**ՄՐԱՆ գիշեր մը : Դուրսը քամին կը շռնէր և ձիւնը տանիք-ները կը ճերմկյնէր : Անոնց մէ մէկուն տակ, անձուկ սենեակի մը մէջ, ճերմակ մազերով կին մը ու դեռատի աղջիկ մը նստած, ձեռադործ կը բանին :

Մերթ ընդ մերթ ճերուկ կինը տհոյն ձեռքերը կը տաքցնէր փոքրիկ կրակարանին վրայ : Խեցեղէն կանթեղ մը կը լուսաւորէր այս աղքատին բնակարանը, ու անոր մէկ նշոյլը կ'երթար կը նուաղէր Աստուածածոր մէկ պատկերին վրայ որ պատէն կախուած էր :

Մատաղատի աղջիկը վերցուց աչքերը, ու լուակաց դիտեց ալեհեր կինը քանի մը վայրկեան . յետոյ ըսաւ, «Մա'յր, կարօտութեան մէջ մնացած չես միշտ» :

Իր ձայնը անբացատրելի քաղցրութիւն ու խանդաղատանք կ'արտայայտէր :

Եւ սպիտականեր կինը պատասխանեց . — «Աղջի՛կս, մեր տէրը Աստուած է, ու ինչ որ կ'ընէ ինք՝ բարի է» :

Այս բառերը ըսելէ վերջ լուռ մնաց քիչ մը ատեն և ետքը յարեց :

«Երբ հայրդ կորսնցուցի՝ վիշտս անմիտար կը կարծէի . սակայն դուն կը մնայիր ինձ, և ես մէկ բան միայն կ'զգայի : Կը մտածէի որ եթէ ան ողջ ըլլար, ու տեսնէր մեղ այս անձկութեան մէջ՝ սլիտի խորտակուէր իր հողին : հասկցած էի նաև որ Աստուած գթած էր իր նկատմամբ» :

Դեռատի աղջիկը պատասխան չտուաւ, բայց խոնարհեց գըլուխը, ջանալով ծածկել արցունքի քանի մը կաթիւներ որ կ'իշնային ձեռքերուն մէջ եղող կտաւին վրայ :

Մայրը աւելցուց . — «Աստուած ինչպէս անոր՝ նոյնպէս և մեղի հանդէպ բարի եղաւ : Բանէ մը չղրկուեցանք, մինչդեռ ուրիշներ ամէն բանի կարօտ են : Իրաւ է որ ստիպուեցանք քիչով վարժուիլ և այդ քիչն ալ վաստկիլ մեր աշխատութեամբ, բայց այդ քիչը բաւական չէ» . և միթէ սկիզբէն ամէնքն ալ չդատապարտուեցան իրենց աշխատութիւնով ապրելու : Ամենաբարին Աստ-

(\*) Համընէ, ֆրանսացի Փիլիսոփայ և աստուածաբան մըն է, ծնած է Սէն Մալո, 1782ին և մեռած է 1854ին :

ուած, տուաւ մեր ամենօրեայ հացը, ու քանինե՞ր կան որ զուրկ են անկէ, տուաւ բնակարան մը, ու որքա՞ն են անոնք որ պատըսպարուելու տեղ մը չեն կրնար գտնել: Քեզ ալ ինձ պարգեւեց, աղջի՛կս, ինչո՞ւ գանգատիմ այլեւս:

Այս վերջին խօսքերէն՝ նորատի աղջիկը բոլորովին յուզուած, մօրը ծունկերուն ինկաւ, բռնեց անոր ծեռքերն և համբուրեց ու լալով խոնարհցաւ անոր գիրկին վրայ:

Եւ մայրը ձայնը բարձրացնելու ջանքով մը, «Աղջի՛կս, ըսաւ, երջանկութիւնը շատ ունենալուն մէջ չէ, այլ շատ յուսալուն և սիրելուն մէջ: Մեր յոյսը հոս այս տեղինին համար չէ, ո'չ ալ մեր սէրը, և եթէ այնպէս ալ ըլլայ՝ անցողաբար. միայն: Աստուծմէ վերջ դուն ես ամէն ինչ ինծի համար այս աշխարհի մէջ. բայց աշխարհը կ'անցնի երազի մը պէս. ահա թէ ինչո՞ւ իմ սէրս քեզի հետ կը բարձրանայ դէպի ի միւս աշխարհը: Ծնելէդ ժամանակ մը առաջ, օր մը, երբ աւելի եռանդով կ'ալօթէի Սուրբ Կոյս Աստուածամօր, երազիս մէջ երեւցաւ ան ինծի, ու կարծես երկնային ժպիտով մը պղտիկ տղայ մը կը ներկայացնէր: Առի իր մատուցած տղան, և հալիւ բազուկներուս մէջ գրկեր էի զայն, ահա Սուրբ Կոյսը սպիտակ վարդէ պսակ մը դրաւ անոր գլխուն վրայ: Քանի մը ամիս վերջ ծնար դուն, ու քաղցր տեսիլքը աչքիս առջեւն էր միշտ:»

... Շատ չէր անցած, սրբակեաց հոգի մը տեսաւ երկու լուսաւոր կերպարանքներ որ դէպի ի երկինք կը բարձրանային. հրեշտակներու խումբ մը կ'ընկերանար իրենց, և օդը կը թնդար անոնց հրճուանքի երգերէն:

Թարգմանեց Վ. ԽԱԶԻԿԵԱՆ

### ՀԵՏԱՐՐԵՐԱԿԱՆ ՆԹԹԵՐ

ՆՇԱՆԱՀՈՐ ՇԱՏԱԿԵՐՆԵՐ. — Դիտուած է որ անքաղաքակիրթ ժողովուրդներ ընդհանրապէս անդո՞ւ ախորժակ մը ունին: Ափրիկէի բնիկներէն Պիւշմէնները հետաքրքրաշարժ օրինակ մըն են այս մասին: Անոնցմէ երկուքը օր մը բորենի մը բռնեցին ու զայն կերան մինչեւ ոսկորները: Ուրիշ անդամ մը հինգ Պիւշմէններ երկու ժամուան մէջ կերան խոշոր վագերաձի մը: Տեսնուած են երկու Եսքիմացիներ որոնք մէկ անգամէն կերած են ամբողջ փոկ մը: Կրօէնլանտայի և Ալառքայի մէջ շատեր այնքան կուտեն որ վրանին կարողութիւն չի մնար շարժելու:

## ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԲԱԺԻՆԸ

Առաւօտեան լոյսը ծըփայ,  
Դալարաւէտ դաշտին վըրայ,  
Առուակն հոսի արտին ծայրէն,  
Ոսկի ցոլքեր գան արեւէն :

Անտառին խորը միս մինակ,  
Կը գեղգեղէր պատիկ սոխակ,  
Լեռ ու, ձորեր կը թնդային,  
Իր չնորհէն աստուածային :

Հոն հովիւը սրինդ կ'ածէ,  
Այժը խաղալ կը մըտածէ,  
Ուլիկները կը ցատկուտէն  
Դուրս ելնելնուն իրենց դոմէն :

Եւ գեղջուկը տունէն ելած,  
Ազօթքով մը խիստ երկիւղած,  
Բահ ու բրիչ ուսին վրայ,  
Իր արգաւանդ արտը կ'երթայ :

Պերպերեան վարժարան

ՆՈՒՐՃԱՆ Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

## Տ Ե Մ Ի Բ Ե Ա Ն Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն

Երեքշարթի օր, 13 նոյեմբեր, Տէմիրեան վարժարանի մէջ  
տեղի ունեցաւ վերջացող տարեշրջանի շրջանաւարտուհեաց Կրթա-  
կան Նախարարութեան կողմէ վաւերացեալ վկայականներու բաշ-  
խումը հետեւեալ Օրիորդաց, որոնք անդրանիկ սանուհիներն են  
յիշեալ վարժարանին. Օրիորդք. Արմենուհի Տավուտեան, Արմե-  
նուհի Ռէյիսեան, Թագուհի Յովակիմեան, Մառի Գաղանճեան,  
Շուշանիկ Սիմօնեան, Սրբուհի Դալէնտէրեան, Վիքթորիա Մել-  
քոնեան և Վիրժինի Խաչէրեան :

## Մ Տ Ք Ի Զ Բ Օ Ս Ա Ն Ք

**Հաներուկ թիւ 27.**

Երեք գլխով, երեք ստքով,  
Բառ մըն եմ ես չէնք չնորհքով:  
Թէ վերջին ստքս երբոր կտրես  
Զիս մետաղի կը վերածես:  
Երկրորդ ստքս ալ կտրէ իսկոյն  
Շուշտ վրադ առ սա ցուրտերուն:  
Երրորդ ստքիս ալ կից մը տուր,  
Բարակ թել մ'եմ, մէջքիդ անցուր:  
Դնու շատ խօսի՞մ: Իմ ամրողջէս  
Երկու գլուխ ու մէկ տոսիկ  
Կամացուկ մը երբոր հանես,  
Կայտուուն խաղն եմ՝ զոր կը պաշտես:

**Հաշուական հարցում թիւ 27.**

Զիթաստանի մը տէրը 1049 զրուշ վճարեց զանաղան ծախութերու և ձիթապուղները քաղել տալու համար: Ինք ստացաւ 2750 օխա ձիթապուղ, ուրկէ 1230 օխա կանանչ ձիթապուղ ծախաց օխան 1 զրուշէն, և մնացեալ սեւը 2 զրուշէն: Քանի՞ զրութուշ չահնեցաւ:

Լուծողներէն մէկը վիճակով պիտի ստանայ երեք ամսուան ծաղիկ, և երկրորդ մըն ալ գիրք մը:  
Պատասխանները պէտք է խմբագրատուն համնին մինչեւ Հինգչարթի առաւոտ ժամը երեք, և զրուած պէտք է ըլլան կողքին վրայի կտրօնին վրայ:

**Թիւ 26 հաներուկին լուծումն է.**

	Բ.	
Ա.	Ա.	Գ.
Բ.	Ա.	Բ.
Գ.	Բ.	Ծ.
	Զ.	

**Թիւ 26 հաշուական հարցումին պատասխանն է.**

6	2	0	2
1	2	3	
6	5	4	
7	9	8	
7 7 7 7			

Ճիշդ լուծողներն են,

Պէշիկաշի Մարտուհեան վարժարանին՝ Եղուարդ թուլում պաճեան, Լուսին Այճեան, Արշալոյս Գ., Եղուարդ Զօփուրեան, Նուարդ Բարսեղեան, Արմենակ Թոմասեան, Սիրանոյշ Իրէքճեան, Գոհարիկ Ունճեան, Գառնիկ Դըլըճճեան, Արայ Պօյաճեան, Զաւէն

Թնքալեան, կոպեռնիկ Բոկատպաշեան, Պերճուհի Եազմաճեան՝ Հայկուհի Միրիճանեան, Լեւոն Միքաէլեան, Յարութիւն Միրիճանեան, Գառնիկ Պոռութեան, Պաղտասար Պաղտասարեան, Յակոբ Ռւնճեան, Միհրան Քուլոյեան, Սարգիս Փափաղեան :

Բերայի Էսաեան վարժարանին՝ Ալիս Գանճեան, Մ. Տէվիկեան, Վեհանով Գարզըլեան, Հայկ Դաժօհեան, Հայկ Ասատուրեան, Միքաէլ Սագաեան, Դրիգոր Տ. Գրիգորեան, Պարոյր Բարթամեան, Սիրանոյ Գառնիկեան :

Վիեննական Միսիր. Վարժարանին՝ Կարապետ Եորտամեան, Հրաչեայ Սուրբնեան, Նշան Քէօմիւրճեան, Գ. Ա. Քէօմիւրճեան, Արամ Ճինճեան, Արամ Անդրանիկեան, Երուանդ Գաբամաճեան, Քրիստոսուր Սիմոնօֆ, Տիրան Խանամիրեան :

Ակիւտարին՝ Պենոն Մազլըմեան, Արմենակ Վ. Փափաղեան (Ալեք. որդի), Եդուարդ Խիւտավէրտի, Արտաւազդ Վարդանեան, Պերճ Վարդանեան :

Խազիւղին՝ Արամ Աստուածատուրեան, Յակոբ Պալըքեան, Հայկուհի Մէրտինեան :

Մայր-Վարժարանին՝ Նուարդ Աղաչրաքեան, Անժէլ Գազանձեան, Մկրտիչ Կարինեան, Հայկ Պարտիզանեան :

Մագրիգիւղին՝ Արաքսի Գեղամ Խանամիրեան, Գ. Գազաղեան :

Կեր. Նախակրթարանին՝ Լահէ Մողրեան : Ֆերիգիւղի աղջ. Վարժարանին Երուանդ Սուրբնեան, Օրբագիւղին Մատլէն Պախթիարեան, Բանկալրիի Օր. Վրժ. էն՝ Լիւսի Արբահամեան, Գարդալի Վարժարանին՝ Դրիգոր Յարութիւնեան, Ենի գիւղի ազգ. Վարժարանին՝ Սորինէ Մողոսեան, Պէօյինտերին՝ Արաքս Վ. Էսաեան, Գարզիւղի Միհրարեատէն՝ Հայկ Ճիլաճեան, Համազգեաց Վարժարանին՝ Նուարդ Զապէլ, Գարզիւղի Խօր Տամ Վարժարանին՝ Սովի Մկրտիչեան, Սամարիոյ Հայ-Հոռմէականց Ս. Մեր. Վարժարանին՝ Զարեն Դերձակեան, Սամարիոյ Ան. Թղ. Վարժ. էն՝ Հափամէ Հէքիմեան, Ենի Մահալլէն՝ Վահան Կիւմիշճեան, Զիւմպիւլի խանէն՝ Լեւոն Սարգիսեան, Սամարիայէն՝ Առաքել Կոստանեան, Սարբեարին՝ Երուանդ Գալֆաեան, Նիկողոսեան Վարժ. էն՝ Արփինէ Աճէմեան :

Նիկոլիիհայէն՝ Նուարդ Յ. Պիպիեան, Զայրեան Մանկապարտէկն՝ Սիրազարդ Զաքըրեան, Էֆթիկ Միքաէլեան և Զաւէն Քիւրքճեան : Վերափոխինան վարժարանին՝ Պերճուհի Քիւրքճեան :

Պարտիզակի Աղջ. Վարժարանէն՝ Յովհաննէս Բարունեան, Կարօ Մ. Տ. Կարապետեան, Ատարազարցի մը: Բարձր. Վարժարանին՝ Սահակ Տ. Կարապետեան և Մ. Մարկոսեան :

Ատարազարի Աղջ. Վարժարանէն՝ Վահան Բարսեղեան :

Էտիրնիկի Աղջ. Վարժարանէն՝ Հրանտ Պատիկեան :

Ասոնցմէ վիճակը շահեցան Վիեն. Մսիթարեանէն Հրաչեայ Սուրբնեան և Կեդր. նախակրթարանէն Վահէ Մողեան : Առաջինը Կ'ստանայ խոստացուած գիրքը և երկրորդը եռամսեայ Ծաղիկ :